

տաղանդին մեծ արժէքը. մօտ տեսնէն իր
մասին եւս լոյս կը տեսնէ ընդարձակ ու-
սումնասիրութիւնս նոյն մեր « Բազմա-
վէա »ին մէջ :

Ահա այս երկու գրական ուժերը նաև
խանձելի կ'ընեն իրենց խմբազդած կեանք
և Արուեստ Տարեգիրքը որուն Գ. տարին
նոր լոյս տեսաւ հայոճ ճաշակաւոր կող-
քով։ Այս տարեգիրքը ինձի համար թան-
գարան մ'է, ուր հարազատ և անհարա-
զատ արժէքաւոր հնութիւններու քով զե-
տեղուած են նորութիւններ, որոնց ամէնէն
դժուարահաճ արուեստագէտ վարպետներն
իսկ կարեւորութիւն պիտի տան։ — Տա-
րեգրքի տպագրական արուեստի յառա-
ջադիմութեան ապացոյցը կը համարիմ Օ.
Գալուստեանի մանրանկար բազմերանգ
զմայլելի բնանկարը։

Եարբ մը զբութեանց մէջ ուշադրութիւնս կը գրաւէ Մկրտիչ Պալսամեանի «Մեռնող գիւղի պատմութիւնը». հարազատ գոյներով նկարուած են գաւառի կեանքէն, աշակերտի ապրուած կեանքէն դրուագներ, պատմուած տղու մը մաքուր ու անմեղ պարզմտութեամբ. տօնական և դպրոցական կեանքի պատկերները քեզի կը յիշեցնեն մանկութեանդ օրերը, այն գեղեցիկ օրերը զորս կ'անցընէր խաղընկերներով ժամին, դպրոցին և դաշտերուն մէջ։ Սուտ չկայ այդ պատմութեան մէջ, մանուկներու լեզուն ստել չի զիտեր. «ուրովհետեւ այդ տարիքին մէջ սուտ խօսիլ չենք զիտեր, բանի տարիքնիս առինք, այնքան ճկուն դարձաւ լեզունիս . . .»։ Ապագայի ապահովութեան համար վէպին երկու եղայրները կը թողուն կը մեկնին իրենց զիւղէն։ Այս վէպն սկսած է «Ճարեգիրը»ի Ա. տարիէն և կը շարունակուի ներկայ Գ. տարիով. տակաւին վերջացած չէ։

Վահրամ Թաթուլ խորհրդագոռ «Հորկ Արշա»ը կը հնչեցնէ.

«Թէ չըտըրուի պիտի Յասման՝ խածառել
Մըշտահլու վրզին անուրը երկաթ,
Եւ սրբել գիրո՞ւ հեղութմերով կաթ առ կաթ, —
Ալ գերութիւնդ ինչո՞ւ լուսով արծաթել...»:

Արմէն Սեւան ունի երեք քերթուած,
Քարի ու չար խօսքեց» էն կը յիշեմ իր
այս երեք տողերը.

Պիտի ուզեմ որ ըլլայ կեանքըդ երգ մը տըրտ-
մանուշ,
և իտէալըդ՝ վսեմ, գեղեցկութիւն մը անհած,
ըրուն համար տառապիս՝ ու տիեզերքը մոռ-
նա՛ս...»:

Որումէն Որոլան ըսած է թէ. «Ստեղծել՝
մահը մեռցնել կը նշանակէ»։ Մ'եր ամէ-
էն մեծ գեղապաշտ արուեստագէտ ան-
ուգական Որուքն Զարդարեան՝ մեռած
լիտի չհամարուի՝ եթէ իր երկու զաւակ-
երը շարունակեն իրենց հօրը նրբաճաշակ-
րական գործը. Հրաչը այս Տարեգրքին
էջ «Անզրանիկ»ի կեանքէն առնուած
րուագ մը երգելով՝ ցոյց կու տայ որ
տեղծագործող մըն է, որով իր հօրը կո-
ուստը մոռցնել կու տայ։ Ես սիրեցի իր
ցա տողերը.

Մահը քանի՛, քանի՛ յարձակած է ու անոր
կեանքի
միջնաբերդէն կոտրած ժանիփով,
ոյս տուած է զինաթափ»։

Հըաչ անչափելի տաղաչափութեամբ կը
ստացնէ զիմաստուելը հայ մեծ նորագոյն
իւցագին՝ Անդրանիկին :

Հայաստանի Անմահութիւնը՝ Նէմէսիս
'երեւնայ Երգնկայի մէջ Սողոմոն Թէյ-
իրեանի ու ցոյց կու տայ անոր հայրենի
ան աւերակները՝ ու կը պատմէ անոր
աւատմութիւնն իր շէն օրորանին, որուն
բայ կը հսկէր մայրն երգախառն ազօթքով։
Երամ Զարըք համակրելի բանաստեղծին
«Նևեսիս» թատրերգութեան նախերգանքն
որ տպուած է այս «Տարեգիրը»ի մէջ։
ը հասկցուի այդ նախարանէն որ Զարըք
ասական ողբերգութեամբ մեծ եղեռնի
որուապատկերը կը նկարէ և անտարա-

Երեսուն տարիներ առաջ իրեն վիպաշիր և թատերագիր ծանօթ Ղեւոնդ Մելյեանի շուրջ եղած զբական խնդրոյն ութիւ Մկրտիչ Պարսամեանի զրութիւնը ահեսան կը առնեմ : Մեւուեանի նման

կարգ մը արժանաւորներ անկոչ քննաւ-
դատներու շիլ դիտումներով գուրս ձգուած
են հայ զրականութենէն, մինչդեռ գնա-
հատուած են եւրոպացի հանրածանօթ վար-
պետներէն եւ արժէքաւոր մամուլէն : —
Գրական բաժինը «Տարեգլուր»ին ամէնէն
ինամուած մասը կը կազմէ, հետաքրքրա-
կան յուշեր կան նոյնպէս գեղարուեստա-
կան, պատմական, զիտական բաժիններուն
մէջ: Պարսսամեանները կը քաջալերեն հայ
զրականութիւնը, կարօտ չեն քաջալեր-
ուելու...:

Հ. Ա. ԵՐԵՄԵԱՆ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ՀԱՅ ԱՎԱՏԵՆ ԱԳՐՈՒԻԹԵԱՆ

Ամրող երկեր ԵՊՀԵ ՊԱՏՐԻՈՐԹ ԴՈՒՐԵԱՆԻ.
Ա. հատոր. Երևանից. Տպ. Ա. Յակոբեանց, 1933.
Գին Յ Շիլին կամ 15 դրամն. Գր. էջ 464:

Փոքրադիր հատոր մ'է. Գուրեան Մատենագարանի նոր հասնատուած շարքին թիւ Զը: Մարուք տպագրութիւն և ընտիր թուղթ: Գուրեան Պատրի սիրած զեմբն և իր ստորագրութեան նմանականութիւնը կը կազմեն միակ պատկերագրդ էջը Յետ Մահոց Հրատարակութիւն եղող այս հատութիւն:

Եպաստղ ստորագրեալ (հաւասարաբ
թորգոմ Պատրիարքէն) իրը Յառաջարանը
կարեւոր տեղեկութիւն կու տայ հատորիս
գրուելուն մասին, ուր կ'ըսուի թէ Դու-
րեան Պատրիարքի նպատակն եղած է դա-
սագրքի նման հատոր մը հրապարակ հա-
նել: Բայց, ըստ իս, դասագրքէ աւելի
տեսակ մը մատենագիտական բառարան
եղած է, կենսագրական ծանօթութեանց
առընթեր նմոյշ հատուածներու հրատա-
րակութեամբ: Հակառակ որ հատորը կազ-
իւած է առաջարանու

մուսած է գլխաւորաբար դասամուսուրանց
նիւթերով, դարձեալ արժէցաւոր է բա-
նասէր - պրատողին համար՝ իրը առձեռն
աղբիւր, ի մի ամփոփեալ Հայ մատենա-
գրութեան նիւթերով:

Ա. մասը, էջ 1-71 «գրած է 0. Օհոն»
ողյա Ընծայարանի աշակերտներուն դա-

РУСС. ФЕСТ. - УМІСТ 1934

սալիօսելու առիթով»։ Իրը Յառաջարակը գրողը կ'աւելցնէ, « անտարակոյս կարեւորագոյն մասն է գործին»։ Սակայն Հայ Ցեղին մասին եղած ամփոփումներն ըստ իս Ընծայարանին աշակերտներուն համար շատ գոհացուցիչ պէտք չէ նկատուէին։ Հերոզոտոսի կամ Ստրաբոնի Հայ ցեղի ծագման համար տուած աւանդութիւնները մեր Հայկի աւանդութենէն աւելի զիտական արժէք մը չեն ներկայացներ։ մանաւանդ թէ Հայկի աւանդութիւնը իր զիտական արժէքն ունի, զայն մեզի կը զլանան տալ թոյն պատմիչները, Հայ ցեղը կը նսեմացնեն անհայրենիք թափառական ժողովուրդ մը ներկայացնելով։ Անտարակոյս այս մասին չենք կրնար հոս ծանրանալ։ Սակայն այս և Հայոց Անդիր Շրջանի նման խնդրական կէտերու համար սխալ է եղարակացութեանց համնիկ՝ գոնէ դասախոսութեանց մէջ։ Ալ ժամանակն է որ անծանօթը երևակայութեամբ չծանօթացնենց և չզիտացածնիս իրը փաստ չընդունինք, դարձեալ կ'ըսեմ, գոնէ դասախոսութեանց մէջ։ Աւելի լաւ է մեր պատմութիւնը անցեալին մթութեան թովչանցին մէջ թողութ քան թէ մտացածին անգոհացուցիչ՝ և քիչ մ'ալ յուսախար ընող՝ սկզբնաւորութեամբ մը պատկերացնել։

Անգիր ժամանակներու մասին այսքան
ըսեմ որ Գողթան բանաստեղծութեանց մէջ
գործածուած լեզուն չէր կրնար անզիր
զարգացած ըլլալ։ Այդքան գեղեցիկ լե-
զուով խօսող, երգող, բանաստեղծող Գող-
թնեցի հայր չէր կրնար զբելու պէտքը
կամ պակասը չզգալ։ Անկէ զատ անզիր
կոչուած ժամանակներուն Հայուն մշա-
կութային բարգաւաճ վիճակը ազգային
նկարագիրը պարտաւորիչ պէտք էր ըրած
ըլլար՝ ժողովուրդը՝ գործածել զրեալ լե-
զու մր։

Հատորին Բ. մասը, էջ 75-246, «զը-
րած է կ. Պոլսոյ Ազգ. վարժարաններուն
մէջ դասախոսած միջոցին, կը պարունակէ
մինչեւ ԺԳ դարու մատենագիրներու կեան-
օին և առօճեառն մռաւ ծանօթութիւններ»,

գրեթէ կարեւորագոյն մասն են հատորին։
Բ. մասը կը սկսի Ազաթանգեղոսէն և կը
հասնի Սմբատ Գունդստավլի։

Սակայն այս բաժնին մէջ չեն առնուած
բազմաթիւ հին Հայ նշանաւոր մատենա-
գիրներ, որպէս Վրթանէս Քերթող, Հե-
թում պատմիչ, Մովլուս եւ կոստանդին
Երզնկացիները եւ շատ ուրիշներ, որով
ընթերցողն այս հատորէն ակնկալելու չէ
լիակատար Հայ մատենագիրներու առնուա-
նացանկ, համառոտ կենսագրականներով։
Բոլոր Հայ ձեռագրաց ցուցակներուն հրա-
տարակութենէն վերջ՝ ժամանակն եկած
պիտի ըլլայ որ Հայ հին մատենագրաց
բառարանածեւ աշխատութիւն մը հրատա-
րակուի։ Ատիկա այսօր արդէն անփոխա-
րինելի պահանջ մըն է մեր մատենագրու-
թեան մէջ։

Հատորիս Գ. մասը, էջ 249—455,
նուիրուած է Մատենագրական Զանազան
Ուսումնասիրորիւններու, մին միւսէն հե-
տաքրքրական։

Ուելորդ է եզրակացնել որ Դուրեան
Պատրիարքի այս հատորը, որքան որ ալ
յառաջացած մասնագիտական բանասիրու-
թեան համար կենսական չէ, այսուհան-
դերձ իր յատուկ արժէքն ունի։ Բայ իս,
կարեւոր է մեր բոլոր բարձրագոյն վար-
ժարաններուն, և շատ լաւ կրնայ դասա-
գրքի տեղ բռնել Հայ Մատենագիտութեան
ուսուցման։ Յանկալի է, մանաւանդ պար-
տաւորիչ, որ ամէն փոքր կամ մեծ հայկ.
մատենագրաններ գնեն այս աժանագին
կարեւոր հրատարակութենէն։ Ատով մեծ
պակաս մը լեցուցած պիտի ըլլան։ Նոյն-
պէս ցանկալի պիտի ըլլար որ իրը մըր-
ցանակ որուած շատ մը անպէտ զըքերու-
տեղ՝ դպրոցները նկատի ունենային այս
հրատարակութիւնը, եւ այսպէս արդէն
արժանի վարձատրութիւն մը տուած կ'ըլ-
լան իրենց յառաջադէմ ուսանողներուն։

“The Travels of Marco Polo,”

Translated into English by Professor ALDO RICCI from the new, definitive text of L. F. Benedetto with an introduction by Sir E Denison Ross.— The Viking Press, New York 1931.
Էջ XVIII+439. Եօթլ նկարներով եւ չորս աշխարհա-
ցրական տախտակներով։ Գին 5,00 Տու.

Կատարեալ հրատարակութիւն մը, ար-
ժէքաւոր և մանաւանդ անհրաժեշտ բոլոր
Հայ մատենագրարաններուն համար։

Marco Poloի ուղեգրութիւնը թղթա-
տուած է մթ դարէն սկսիալ՝ շատ մը Հայ
բանասէլ՝ պրպտողներէ, սակայն միայն
վերջի տասնամեակին ատեն էր որ անոր
զոնէ Հայոց մասին վկայութիւններն հա-
յերէն թարգմանուեցան։ Առաջին անգամ
իմ կողմէս, հին բնագրէն, «Բազմավէպ»ի
մէջ, (1930, թիւ 7-8, էջ 315)։ Յետոյ
Երեւան, Յովհ. Յուկորեանի հաւաքած և
թարգմանած «Աղեգրութիւններ» ուն Ա.
գրքին մէջ, 1932ին¹։ Հուսկ Պոսթոնի
«Հայրենիք Ամսագրին» մէջ իմ հրատա-
րակել սկսած «Հին Ճանապարհորդագրու-
թիւններ» երկար և ճոխ շարքին մէջ, թ.
Ե. (տես «Հայրենիք» Ա.-ՓԲ տարի, թիւ
2, էջ 142), իրը բնագիր գործածած ըլ-
լալով հոս զրախոսուած հատորը։

Marco Polo վենետիկցին անծանօթ
գէմք մը չէ, իսկ ես հոս աւելորդ կը
համարիմ զանիկա դարձեալ ներկայացը-
նել։ Իր տուած ուղեգրութիւնը զըքեթէ աշ-
խարհի բոլոր բազագրակիրթ ազգերու լե-
զուներով մէկէ աւելի թարգմանութիւններ
ունի։ Այդ ազգերուն մէջ դժբախտաբար
մենք հայերս բացառութիւն կը կազմենք։
Մ. Poloի, Clavijoի և նմաններուն ու-
ղեգրութիւնները ոչ թէ միայն մասնակի
հրատարակութեամբ պէտք է ներկայա-
ցուին՝ այլ և կարեւոր է զանոնք ամբող-
ջութեամբ թարգմանելով ներկայացնել,
անոնք կարգ մը ուրիշ ուղեգրութիւններու
հետ կրնան նոյնիսկ Հայ պատանեկան
մատենագրանի մը շատ արժէքաւոր եւ
հետաքրքրական մասը կազմել։ Անշուշտ

1. Գիրախտարար, հակառակ դիմումներուս, դեռ չեմ
ստացած այս հատորը։

գործը թեթեւ ձեռնարկ մը չէ եւ մեր
Միկրարեան վանքերէն կամ Երուսաղեմի
վանքէն միայն կրնանք ակնկալել անոր
իրագործումը։ Այս առթիւ ներելի կը հա-
մարիմ ինձ թելազը որ Հ. Բ. Ը. Միու-
թիւնը՝ որուն ծրագրին մէջ կայ Հայ Մը-
շակոյթի մաս մ'ալ՝ նիւթապէս սատար
կանգնի նման ձեռնարկի մը, որ կրնայ
նիւթապէս և բարյապէս փոխարինել ա-
մէն զոհողութիւն։

M. Poloի այս հրատարակութեան ըս-
կիզրը կը զարդարէ հետաքրքրական ար-
տասպութիւնը Բրիտանական Թանգարանի
Արքայական ձեռազը մը հանուած եռա-
մաս մանրանկարը, որուն ձեռագիրը ժա-
դարու ֆրանսերէն բնագիր մ'է ուղեւո-
րութեան։ Մանրանկարին Ա. մասը կը
ներկայացնէ Baldwin կայսրը Niccolò
և Matteo Polo եղբայրներուն հետ կ.
Պոլոյ մէջ։ Բ. Ը. կը ներկայացնէ Polo
Եղբայրները Նուիրակ Tebaldo da Vi-
cenza առջեւ։ Իսկ Գ. Ը. ցոյց կու տայ
Polo եղբարց նաւորդելը գէպ ի Սեւ Ծով։
Դարձեալ, էջ VI ցոյց կը տրուի արտա-
գրութիւնը Kubilai խանի անազապղնձէ
մկնաձեւ կնիքին, և ձինկիզ խանի սեւ
ձեյսէ կրեայի ձեռով կնիքին։ Այս երկու
կնիքներն ալ վերջերս Զինաստանէն բեր-
ուած։ Էջ VIIով կը սկսի Ներածութիւնը
E. Denison Rossի, որ ցոյց կու տայ
թէ Marco Polo, որդին Niccolò Poloի,
ծնած է Վենետիկ՝ 1254ին։ Յետոյ հետ-
զեաներէ կը տրուին Poloներու կեանքին և
գործունէութեան մանրամասնութիւնները
և ճշգումները։

M. Poloի ուղեգրութեան բնագիրները
կը բաժնուին երկու մասերու։ Խումբ A,
որուն զլիաւոր ներկայացուցիչն է Բի-
блиոթեան Ֆրանսերէն թ.
1116 ձեռազիրը, որոնք կը նկատուին
բնագրէն խաթարուած օրինակներ։

Իսկ B խումբը որմէ օգտուած է Rad-
musio, որուն պատրաստած իտալերէն
աշխատութիւնը՝ հրատարակուած է անոր
մահէն երկու տարի վերջ՝ 1559ին։ Այս
Բ. խումբին բնագիրը նկատուեցաւ Ամ-

brosiana Մատենագրարանին մէջ ի Մի-
լան (Խոալիա) վերջերս գտնուած լատի-
ներէն ձեռագիրը՝ որ օրինակութիւն մ'է
ժութե դարէն ձեռագրի մը, կատարուած
1795ին։

Միլանու օրինակին գտնողն եղաւ Prof.
Benedetto, որ 1929ին կատարած իր
գիւտը ջանաց աւելի արմատական ընել,
ձեռք բերելով Միլանու ձեռագրին բնա-
գիրը, որ կարտինալ Zeladaի կը պատ-
կանէր։ Այս բնագիրը իր թէ Toledo
գտնուած ըլլալն իմացուած էր, սակայն
Prof. Benedetto այդ մասին չկրցաւ
վերջնական բան մ'իմանալ։

Նորագիւտ բնագիրը որ Ա խումբին
լաւագոյնէն անհամեմատօրէն աւելի ճշշ-
գրիս է և զերադաս, զարձեալ չէ կարելի
իր վերջնական նկատել, որովհետեւ բա-
ւական պակաս է, կամրջեալ ըլլալով, թէեւ
մնացեալ երկու երրորդը կը համաձայնի Ա
խումբին Bibliothèque Nationaleի թ.
1116ին։

Սորուե աւելորդ չեմ նկատեր նոր բն-
ագրին առաւելութեանց ցանկը տալ, առ-
նելով հատորիս յառաջարանէն։

Էջ 72 կայ նոր զլուս մը նուիրուած
Icoguristan (Uighur)ի և անոր մայ-
րաբաղաք Carachoco (Qara Khoja)ի
մասին։

Էջ 261-3 կը նկարագրուի զիւղ մը Բա-
շիանի թէ Marco Polo, որդին Niccolò Poloի,
ծնած է Վենետիկ՝ 1254ին։ Յետոյ հետ-
զեաներէ կը տրուին Poloներու կեանքին և
գործունէութեան մանրամասնութիւնները
և ճշգումները։

Էջ 389-92 Առուիոյ աշխարհագրու-
թեան մասին հետեւ յառաջարանէն։

Ասոնք միայն կարկառուն յաւելումներն
և ճշգումներն են, հին բնագրին մէջ պակ-
սող Նոյնիսկ Հայոցս մասին բաժնին մէջ
կան թիւ շատ կարեւոր սրբագրութիւններ,
որոնք ցան արժէք է մինչեւ թէ դար չանհետացան։

Նկարներուն կարգին աւելցնեմ էջ 6
նախապէս յիշուած մանրանկարին ձեռու-
գրէն առնուած, ուր կը ներկայացուի

Kubilai Խանին Polo եղբարց տալը ու կէտախտակին : Էջ 18 լուսանկարն է Ca'Polo զրանի վենետիկ : Էջ 96 քարտէս մըն է հին Atlasէ մը հանուած (Bibliothèque Nationale, Paris), ուր ցոյց կը տրուի նաեւ ուղտերու, հետեւականերու և ձիւառներու կարաւանը Polo եղբարց : Էջ 148 Զինական թղթաղբամ մը Hung-Wuի իշխանութեան օրերէն, 1368-98: Էջ 208 Henricus Martellusի մէկ աշխարհացոյցը : Խակ էջ 284 Ramusioի Navigat. et Viaggi նշանաւոր գործէն (1569) աշխարհացոյց մը Հնդկաստան և Զինաստան ներկայացնող : Էջ 336 աշխարհացոյց մը Bernardus Sylvanusէն:

Ինչպէս ըսի, մաղթենք որ օր մը այս հատորն ալ հարազատ թարգմանութեամբ մը հրատարակուի Հայ Մամուլէն :

Ibn Battuta Travels in Asia and Africa 1325-1354

Trans. H. A. R. GIBB. New York Robert M. Mc Bride & Co. 1929. էջ 398, ութը պատկեներու և բարտէսներով : Գին 5 Տու.


The Argonaut Series կոչուած հետաքրքրական և երկար շարքին մաս կը կազմէ այս հատորս ալ, նման Thomas Herbertի Travels in Persiaէն : (Պըրախոսականս տես «Բազմավէպ», Մայիս 1933, էջ 217) Sir E. Denison Ross և Eileen Power հին ճանապարհորդներու այս հազուազիւտ ուղեղութիւնները, մեծ ժառայութիւն մատուցած կ'ըլլան զանոնց հրատարակելով եւ մատչելի ընելով ուսումնասէրներուս : Այս շարքէն ուրիշ կարեւոր և Հայոց հետ առընչութիւն ունեցող հատորներու մասին պիտի խօսիմ իրենց կարգին :

Խան Պաթութա 1304 Փետրուար 24ին թանձերի (հիւսիսային Ափրիկէ) ծնած արար մ'էր որ այցելեց Խալամական աշխարհը, որուն մաս կազմելով Հայաս-

տանն ալ՝ անբաժին չմնաց աշխարհազիր արարին ուղեղութենէն : Ուղեղութեան Հայոց և Հայաստանի վերաբերող մասը հրատարակած եմ «Հայրենիք Ամսագրի» մէջ՝ Հին Ճանապարհորդութեանց շարքին (տես ԺԲ տարի, թիւ 3) որով զանց կ'ընեմ կրկնել հոս :

Ներկայ հրատարակութիւնը, ինչպէս որ յառաջարանին մէջ անզլիերէնի թարգմանիչ H. A. R. Gibb կ'ըսէ, Խան Պաթութայի ուղեղութեան ամբողջական թարգմանութիւնը չէ, այլ համառօտեալ կամ մասնակի հրատարակութիւնը, զանց ըրած մանրամասնութիւնները : Երբ ամբողջական հրատարակութիւնը ձեռք բերեմ, այն ատեն կը յուսամտալ ամբողջական թարգմանութիւնը Հայաստանի, Փոքր Ասիոյ և շրջականներուն մասին խօսող բաժնին :

Խան Պաթութա կը խօսի նոյնիսկ իր ժամանակի Զինաստանի, Հնդկաստանի մասին ալ ուր կրցած էր այցելել : Նոյնպէս նաեւ կ. Պոլիս, Պոլիմ, Կաֆա եւն : Կարելի է զինքը վստահելի նկատել, հաւանութիւն զրած ըլլալով տեսածն ու լսածը :



ՀԱՅ ԳՐԻ ՄՇԱԿԱՆ

Միախմբան Ովստիս հայկական մատենադարնին դրկիցէք ձեր բոլոր հրատարակութիւններէն (գիրք, թերթ, օրագիր եւն...) գրախօսելու կամ համարելք գրքեր ստունալու պայմանով :

Մի մոռնաք որ այդ կերպով սատարած պիտի ըլլաք միանգամայն ողբ. Հ. Ա. Պաթիւսնի կիսատ թողած հակայ «Հայկ. մատենագիտութեան» ամբողջական հրատարակութեան ատարձ հայթայթելով եւ աշխատողները քաջալերելով : ԽՍԲ.



ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՄՈՒԼ

ԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ - ՀԱՆԴԻՍ ՀԱՆԴԻՍԻՑ

ԶԱՐՄԱՆԱԼԻ չէք գոներ, միեւնոյն սուրհանդակով, միեւնոյն օրը մեր հեռաւոր կղզեակն հասան զոյգ ձայներ՝ Վուփորի ափերէն արձակուած : Ոնկախ իրարմէ, տարբեր ձեռնարկներով, բայց նոյն ցաւէն տառապող ու զիտակից հոգիներէ բիսած, որոնք, երկուքն ալ, գեղեցիկ և ազնիւ զիտումով մեր զրականութեան շունչ և շարժում տալու հոգն են ստանձնած, հոն ուր երբեմի մեր մտարուական կեանքի ստաել, կ. Պոլիս, աւերակ է այսօր, և դիակի մը սարսուրը կու տայ: «Ազգարար»ի խմբազրին տուած պատկերն է զոր ընդզքացինք: Պ. Ասլաննեան՝ ըմբռնած թէ այսօր օրարերըն է ժամադրավայրը հայ հանրութեան, կը խոստանայ հոն զաղտագողի ներմուծել զր.-գեղարուեստական «կտորներ» զորս՝ նոյնիսկ ակամայ՝ պիտի կարդայ մեր ժողովուրզը, կամ ինչպէս ինք կ'ըսէ՝ «Մաքսաննագութիւնն է որ կ'ուզէ փորձել Աղդարար մեր զրականութեան համար» :

«Փորձ» մը, անշուշտ, բայց կը մազթենք որ ընթեցող ու զրող իրենց մասնակցութիւնը լայնօրէն բերեն . և այն ատեն՝ Պ. Ասլաննեան ուրախ պիտի ըլլայ փարատելու կասկածանք մը՝ որմէ բըռնուածէ կոչն ուղղած պահուն իսկ:

Գրական շարժումի միւս կոչն արձակողը՝ զրական հրապարակին վրայ նոր զրողներու շարքին ծանօթ դէմքն է. Պ. Թողոս Աղատեան այդ «ուշագրաւ տղան» , ինչպէս կը կոչէ Օշական, և կը համակրի անոր «ձեւին, գաշնակաւոր իր ոճին, նըւկարող իր նայուածքին» բնորոշելով զանի

«իր սերունդէն կը տարբերի վախկոտութեամբ մը, չափի մէջ մնալու ժուժկալութեամբ մը» : Ահա Ազատեան, որ երկու տարի առաջ «Արեւելք»ի կողքին ընծայեց մեզի զրական գեղեցիկ անակնկալ մը, որ գժբախտարար հազիւ կէս տարի տեւեց. և հիմա «Մշակոյթ»ի պատգամով ձեռնարկած է «կարեւոր ու շատ զժուար աշխատութեան» մը՝ ՆԱՏԱԼ ունենալով «Հետզետէ լոյսին բերել անհետացող դէմքերուն նշանակները (գեղարուեստական, պատմական ու մատենագրական երկեր, հին ու նոր վաւերազրեր ու նամակներ), Ազգագրական նիւթեր և ուսումնակարութիւններ, ինչպէս նաեւ Արեւետահայ արժէքաւոր մտաւորականներու հատորներէ դուրս ցան ու ցիր կամ բոլորովին սպառած երկեր, կենսագրական ծանօթութիւններով և լուսանկարներով ճոխացած:

Հրատարակել նաեւ Ցարեգիրը, Հանդէս, ինչպէս նաեւ շահեկան գործերը ապրող մտաւորականներուն» :

Եւ Պին. Նշանաբանի հետ ձեռնարկած «Մշակոյթ» մատենաշարին համար Պին. Ազատեան արդէն կազմած է ճոխ ցանկ մը հաւանօրէն հրատարակելի երկերուն զորս հոս մէջ կը բերենք ի զիտութիւն գրասէր հայ հասարակութեան :

1. Պատմութիւնն Արեւետահայ Գրականութեան;
2. Կենսագրական Բառարան;
3. Պատմութիւնն Հայ Թատրոնի;
4. Հաւաքածոյ Ժողովրդ, և Աշուղական երգերուն;
5. Գաւառարարաններ, Հերեաթներ, և լնան;
6. Հայ Վանքեր ու Կրթարաններ;
7. Ուղեղութիւններ և Հին Տեղեկագիրներ;
8. Ակնայ Ասկեմատեանը (Ցեղաստակարան):